



ՀԱՅՈՒԹԻՒՆ

1891

ՑՈՒՑԻ

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱՐԱՆ

Ի ՄԱՐՍԻՑԼ



(Տես յէջ 161. շարումակոթիւմ և վերջ)

Ընդհանուր փոխանորդն Տըպոսէ բացարձակ տէր եղողն կծմիածնի ապագրական գործատան վիճակին, իր հրատարակած կրօնական քանի մի երկարիութեամբք Յանսենեանց համամիտ ճանչցուած էր Եւ որովհեակ իննովլկենսիոս ԺԱ.Քահանայապեա լուգովիկոս ԺԴ.Թագաւորին հետ ունեցած յերկարատե խնդրոց պատճառաւ ամէն ուժովք կը պաշտպանէր իպրի եպիսկոպովին հետեղովք, Փիփող Տըպոսէ քահանայապետական իշխանութեան ջերմ կուսակից, ետեւ եղաւ Մարտէլի մէջ Հռովմայ Հաւատասփիւռ ժողովոյն նման ընկերութիւն մը հաստատել, և որոյ նպատակն պիտի ըլլար բարձումն և ննջումն ամենայն հերետիկոսութեանց իր վիճակէն։ Ռւստի մեծ ե-

1. Հաստատուած յամի 1679, բայց առանց յերկարատե ըլլալու Տես Պէլսիւս, Հնուրինք եկեղեցոյն Մարտէլի, Հատ. Գ. 457.

ռանդեամբ զրաղեցաւ հայկական տպարանին գործովը, զոր կը հա-
ւատարմացընէ Մարսէլի մատենագարանին մէջ ինչուան հիմա պա-
հուած ժամագրոց օրինակ մը, յորոյ ի ճակատուն և ի վերջին 408
էն, հետեւեալ ինքնագիր ստորագրութիւնք գրուած են.

«Թաղէու երէց (հայ լեզուով ու գրով). — Philippe Bausset pre-
vôt et vic. — Marguerite Chavat. — Thomas Herbied. — Sossin,
notaire secrétaire.

ի ստորև ճակատու նոյն օրինակին սկզբնագիր վաւերական կամ
ընկալագիր մը կայ հետեւեալ խօսքերով. Remis rième (?) le greffe de l'e-
vesché, en conséquence de l'ordonnance rendue par M. le grand-
vicaire, au pied de son verbal, le vingt-quatre octobre mil six cent
septante-neuf, 25 du dit. (Ստորագրեալ) SOSSIN. Գրքին ճակ-
տին վրայ նշանակուած է որ տպագրութիւնն եղած է ի տպարանի
Սրբոյն Սարգսի զօրավարի, խնամօք և սրբագրութեամբ Ռսկանայ
և թաղէու երիցու երևաննեցւոյ ի Մարսէլ, յամի տեառն 1673 և
թուականին Հայոց 1422 (Ծծիթ).

Տարակոյն չկայ ուրեմն որ վճիռք խորհրդարանին նկատմամբ Ժա-
մագրոց ճակտին կարգաւորութեանը լիուլի ի գործ գրուած էին
1679 թուականին հոկտեմբեր ամսոյն մէջ. Արով այնուհետև ուրիշ
բան չէր մնար՝ բայց սահմանել թէ արդեօք հարկ էր կամ ոչ, գրին
մէջ անցընել այն սրբագրութիւններն որոց վերջին որոշումը թողուած
էր վիճակաւոր եպիսկոպոսին, կամ այն եկեղեցականին որ անոր փո-
խանորդութեան պաշտօնը կը կատարէր ։ Բայց այս նկատմամբ՝ հայ
տպագրուղաց առնելը դրուած գժուարութիւնք՝ շուտով իրենց լու-
ծուելը կարող պիտի շրլային ընդունել. Հերետիկոսութիւնք՝ որոց
համար կ'ամբաստանուէին թէ մուծած ըլլան ի տպագրեալ գիրս,
օր օրուան վրայ կը տարրերէին ու կը բազմանային. Թովման Հայրա-
պետ գոյն չէր ըլլար, ինչպէս յառաջ, պահանջելով զարդարութիւն
այն աեղերուն որ կրնային հակառակի էական մասանց հռովմէա-
կան վարդապետութեան. այլ կ'ուզէր փոփոխել նաև Հայոց եկեղե-
ցւոյն արարողութիւններն և մասնաւոր սովորութիւններն, և Ռսկանայ
տպագրուած ժամագրբէն դուրս հանել այնպիսի մասունք որ կը գըտ-
նուին նոյն իսկ ի չուովմ տպագրուած յօյն, մարսնիտ և ուրիշ ա-
րևելեան ազգաց եկեղեցական զրոց մէջ։

Սրբագրութեանց անչափ եռանգով գրեթէ ի ծայրայեղութիւն մը-
ղուելով հարկաւոր կը սեպէր Հայոց տումարն ալ Գրիգորեանին հետ
համաձայննեցնել, մինչեւ իսկ անուանց և թուականաց տարբերու-
թիւններն հերետիկոսութիւն համարելով², Այսպիսի վարժունքով

1. Մարսէլցի էր, և Սողոմոն սարկաւագի էին.
2. ՈՒշար Սիմոն, Հատրնոնիր թուղրք, Հատ. թ. 139.

աւելի չափազանց եռանդ և արդիւնք ստանալու փափար մը կ'երեցնէր, քան աստուածաբանական գիտութեանց հմտութիւն . որով բարձրացան ի Գաղղիա բազմաթիւ գանգատանաց ձայններ և բուռն պարսաւագիտութիւնք՝ ոչ միայն զանոնք առաջարկող թարգմանին հակառակ, այլ նաև Տրպոսէ փոխանորդին, որ հաճութիւն և հաւասութիւն կը ցուցընէր և կը պաշտպանէր իր ազգեցիկ իշխանութեամբ։ Հայոց պաշտպան կեցող եկեղեցականաց մէջ նշանաւոր եղաւ նախ հայրն Փիդու (Pidou) Փարիզացի, գիտնական կրօնաւորն թէադինեան և առաքելական քարոզիչ յարեեթ, որ անկեղծաբար և հաւասար լուսամտութեամբ 1666ին մայր եկեղեցւոյ գիրկը առաջնորդեց լեհաստանի Հայոց գաղթականութիւնը¹; Այս աւետարանական անձին հետ յիշել հարկ է և զգիք՝ (Piques) սորբոնեան վարդապետը, որ 1684ին հրատարակած այլեւայլ նամակներով ճարտարագիտեամբ և քաջութեամբ կուռեցաւ թովմատ Հայրապետի երեւակայեալ սրբագրութեանց գրութեան դէմ։ Հայկական տպագրութեանց պաշտօնական թարգմանն ի զուր ջանաց նոյն տարույն մայիս 9 թուականը կրող զրուածով մը պատախանել իրեն. այնչափ անյաջող և վտանգաւոր էր այն, որ եպիսկոպոսական փոխանորդն անգամ ըստիպուեցաւ զրիշը ձեռք առնուլ ի պաշտպանութիւն իւր անձին և զործոց։

Աթոռոյ պարագութեան միջոցը վերջապէս լմըննալով, ի 1682 մայիս 26ին գահակալ ասհմանուեցաւ Գեր.. Ֆէթան, որ ի Փարիզէ ծանուցանելով իր ամբարձումը յեպիսկոպոսութիւն Մարսէլիի՝ Փիլիպ Տրպոսէ հաշիւ և համար կը պահանջէր քաղաքին մէջ գտնուած Հայոց նկատմամէք գործածներուն ։ Զատագովական յիշատակագրով մը զոր նոր եպիսկոպոսին ներկայացուց նախկին փոխանորդն թեմական, պաշտօնական կերպով կը յայտարարէ թէ Հայրապետի առաջարկած ամէն սրբագրութիւններն ընդունած չէ, չմերժածներն ալ այնպիսիք են որ արգէն ժողովոց, կալանոսի և մանաւանդ Հաւատափիւս ժողովոյն հաւանութեան կնիքը կը կրեն. իսկ իր կողմանէ եղած քմահանոյ քանի մի վերջմանց համար կը յաւելու ըսել, թէ առնոնք կրնան տպագրական վրիպակը ըլլալ քան թէ եպիսկոպոսական իշխանութեամբ եղած սրբագրութիւնը ²։

* * *

Այսպիսի վիճմանց ու հակառակութեանց ատեն՝ յանկարծ ձայն

1. Դուռանցքոր՝ յառաջ յիշուած երկասիրութեան մէջ. Հատ. Բ. 103:— Ռիշար Սիմոն, Հատվածիդր Թուողը, Հատ. Բ. 128, 134.

2. Յիշատակագրէ Փիլիպ Տրպոսէ, զոր մէջ կը բերէ Ռիշար, Հատվածիդր Թուողը. Հատ. Բ. 130-4:

ելաւ թէ Հաւատասփիւռ ժողովը ծիրանաւոր Ներլիի կողմանէ տը-
րուած տեղեկագրի մը վրայ վճիռ հաներ էր, որ թովմաս Հայրապետ
երկը տարի մայ ի Մարտէլի իրրու առաքելական քարողիչ և քննիչ
հայկական ապագրութեանց, մասնաւոր թոշակ մը սահմանելով ի
վարձ այս պաշտամանն :

Ասիկայ կերպով մը Հոռովմայ նոյն ժողովոյն իշխանութեան տակ
ձգել կարծուեցաւ Մարտէլի Հայերը՝ որ կը բնակէին ի Գաղղիա,
Լուդովիկոս ժԴէ պաշտպանութիւնը վայելելով՝ նոյն միջոցին Վատի-
կանի ու Լուդովիկոս ժԴէ մէջ եղած յարաբերութիւնք այնչափ բա-
րեկամական չէին : Թագաւորը հրաման տուած էր ազգային ժողո-
վակ մը կազմել յերեսուն և հինգ եպիսկոպոսաց, ամէն խորհրդա-
րանաց հաւանութեամբ պատուիրելով որ ասսուածաբանական և
կանոնական իրաւանց ուսուցիչք ստիպուին սորվեցնել և ընդունելի
ընել շորս առաջարկութիւններն, որոց նպատակն էր Ծնծելի Գաղղիոյ
զոգի անդրալեռնականութեան (Ultramontanismus), և որ համբաւա-
ւոր են ի պատմութեան՝ Գաղղիական եկեղեցւոյ ազատորեանց ա-
նուամբ :

Սոլոմոն Լեւսնեան այն միջոցին բաւական ատենէ ի վեր Փարիզ
կը գտնուէր՝ թագաւորական խորհրդարանէն արդարութիւն պա-
հանջելով : Այնչափ աելի սիրալիր եղաւ գտած ընդունելութիւնը՝
սրչափ Հայրապետի տրուած նոր պաշտպանութիւնը՝ Մարտէլի
եպիսկոպոսին և անօր մեծ փոխանորդին քով՝ խիթալի և զգուշալի
կ'երենային : Լուդովիկոս ժԴէ հաստատուն իր զիաֆաւորութեանը վրայ՝
թագաւորութեանը մէջ նոր ու հակառակամարտ իշխանութիւն մը
չհանդուրժելով տեսնել, հրամայեց բրովանսի արդարութեան ատե-
նին պաշտօնեայ Մորանի, տեղեկանալ նոր սահմանուած թոշակաւոր
քննիչին վրայ, և պահել Հայոց տրուած արտունութիւնը իրենց գը-
րոց տպագրութեան նկատմամբ¹ :

Թովմաս Հայրապետ 1688 փետրուարի 25 և մարտի 4ին ատենա-
կան հարցաքննութեան կոչուելով՝ յայտարարեց որ 1676ին Մար-
տէլէն անցնելու ատեն գեր. ժաննոն վիճակաւոր եպիսկոպոսէն պաշ-
տօնական հրաման ընդուներ էր մնալ ի բազարին և հսկել ի սրբա-
գրութիւն հայերէն տպագրելի մատենից . և թէ այն ատենէն ի վեր
անխափան պարապեր էր թիարանին հիւանդանոցին մէջ արգիլեալ
յանցաւոր տաճէլը հաւատքի բերել, և դարձողները խոստովան-
ցընելու. և երբեք իրրու հաւատուքնին՝ գործ կամ պաշտօն մը վա-
րած չէ : Մանոյց թէ երկու տարունէն ի վեր՝ թոշակ մը կ'ընդունէր
ի Հռովմայ՝ բայց ոչ իրրու հաւատքնին, այլ այն պատճառներու

1. Այս առթիւ զրկուած արքունական թուղթք 1689 տարւոյն 3 յունուարի
և 15 փետրուարի թուականներն կը կըեն :

համար զոր մասնաւոր թղթով մը ընդունած էր յԱլգիէռի ծիրանա-
ռորէ, և զոր առեանին առջնը դրաւ Այս թուղթ արուած էր նմա ի
1684 ի 25 փետրուարի, յորում կըսուէր թէ ժողովը տամնելով ըզ-
կարեռութիւն հայերէն լեզուն դիտցող քահանայի մը ներկայու-
թեան ի պաշտել Հայոց զիորհուրդն եկեղեցւոյ, և տաճկերէնի տե-
ղեակ անձի՛ արքունի թիւրանին մէջ եղող գերեաց համար, ասհ-
մաներ էր երեք տարուան համար տալ Հայրապետի երեք հարիւր
լիրա տարեկան թոշակ. և այն պաշտօնը կատարելով, շարունակել
միանգամայն զդործ պրագրութեան վրիպական ընթերցուածոց ար-
պագրելի հայ զրոց^{1.}

Ներկայացոյց ատեանին երկար ցուցակ մը մալորութեանց զորս կը
հաստատէր թէ գտած ըլլայ Ըսկանայ ժամագրոց և իր յաջորդին
ձեռքով եղած ուրիշ տպագրութեանց մէջ: Այս հարցաբննութենէն
ետքը՝ որոյ նպատակն էր գէմ տա արտաքս պահպանել թագաւո-
րական իշխանութիւնը, արդարութեան պաշտօնէին վճռովը սահմա-
նուեցաւ թէ Հայրապետի ի Մարսէլ բնակութիւնը արքունի իշխա-
նութեան վասարակար կէտ մը շունէր, ինչպէս և ոչ տէրութեան ար-
տունութեանց .— թէ հաւատաքննիչի պաշտօն մը շունէր նա, և
այդպիսի գործ յահճնուած չէր Հաւատափիւա ժողովոյն իրեն ար-
րուած թղթով.— թէ այս թուղթը ոչ խորհրդարանին և ոչ ալ զի-
նակաւոր եպիսկոպոսին ներկայացաւած չէր, ուստի և արժան էր
նկատել զայն իրրու պատճառ մը՝ իրեն տրուելիք թոշակին^{2.} Հետեւա-
րար թօլ տրուեցաւ որ Հայրապետ կարող ըլլայ շարունակել իր բը-
նակութիւնն ի Մարսէլ, միայն պայմաննելով որ բացարձակաբար շը-
խանութի հայկական տպագրելի զրոց սրբագրութեան խնդրոյն և
գործին, կամ ուրիշ որ և իցէ պաշտօն կատարէ, առանց հրամանի
կամ յահճնարարութեան վիճակաւոր եպիսկոպոսին վճիռը պարտք
մ'ալ կը զնէր Սոլոմոն Լեւոնեանի, որ պարապելով ի հրամարա-
կութիւն իր ազգին գրչազիր մատենից, համաձայնի ճշդիւ պայմա-
նաց 1669ին արուած արտօնագրին . կամ ուրիշ խօսքով, չկարենայ
դպտնաբար ուղղափառ հաւատոց հակառակ բան մը հրամարա-
կել^{3.}

Հայրապետ իր ուղած գիրքին մէջ հաստատուելով, առջինէն ա-
ւելի բուռն և իշխող կերպ մը առաւ : Նոր ցուցակ մը յօրինեց ի լա-
տին լեզու, յորում Ըսկանայ ժամագրոց և ի Մարսէլ հրամարա-
կուած ուրիշ հայերէն մատենից մէջ դտնուած հերետիկոսական մո-

1. Ակչար Սիմոն, Հատընակիր թուղրք, Հատ. Բ. 124: Փուկոյ, Le Pour et le
Contre Հատ. Ժ. 139:

2. Փուկոյ, անդ. 160:

3. Ակչար Սիմոն, թուղրք: — 25 Փուկոյ, անդ:

լորութեանց թիւը շատ աւելի կը գտնէր թուով։ Կը պահանջէր միանգամայն որ իրեն յանձնուի սրբագրութիւն Աստուածաշտունչ գրոց զոր Սողոմոն կ'ուզէր վերստին տպագրել ըստ մասնէ, որպէս զի համաձայնեցրնէ լատինական Վուլկաթայի հետ։

Այսպիսի պահանջմանց համար կրկին բարձրացան զօրաւոր բողոքանք, և որոց բերան եղաւ Ռիշար Միմոն, իր հրատարակած երկու նամակներով՝ 1688 տարւոյն սեպտեմբերի 20 և 28 թուականաւ։ Փարիզտիք իմաստուն վարդապետը կը ստորագրէ Մարսէյլի Հայոց կրօծ ամէն նեղութեանց պատմութիւնն, և Հայրապետի կողմանէ տրուած ցուցակին ամէն մոլորութեանց ամբաստանութիւնը մէկիկ մէկիկ կը հերքէ, մեղադրելով թէ զինքն և թէ իրեն համակարծիք սեպուող Փիլիպ Տրպոսէ։ «Հայոց իրաւունք և արդարութիւն ընելու համար, — կ'ըսէ խօսքը լմբնցընելով, — հարկ է արևելեան աստուածաբանութեան հմուտ անձանց հետ խորհրդակցէլ, և այսպիսիք գիրագոյն է գտնել ի Փարիզ քան ի Մարսէյլ»։

Այն ժամանակին յորում Գաղղիոյ կղերը երկու հակառակ կուսակցութեանց բաժնուած էր, ոմանց համամիտ և այլոց ընդդիմամարտ հանդիսանալով կալլիքան պատութեանց, Ռիշարի կողմանէ յարուցած վէճը կրնար Հայոց դատին պաշտպաններ գտնել գոմանսի վարդապետաց Սորբոնի. բայց ասով բնականարար Մարսէյլի աստուածաբանից անձնափառութիւնը պիտի վիրաւորուէր։

Գեր. Տէթան անակնկալ մահուամբ վախճանեցաւ ի Փարիզ 1684 յունուարի վեցին. ճիշդ այն օրը յորում որոշած էր մեկնիլի վիճակ եպիսկոպոսական պաշտամանն. և մայր Եկեղեցւոյն կանոնիկոսաց ժողովը հաստատեց զըլպոսէ կրկին ի պաշտաման փոխանորդի ի նորոգ պարապութեան աթուոյն։ Հայ տպագրիչք՝ որոց համբերութիւնն աղ վերջին ծայրն հասեր էր, տասը տարուան անդադար հակառակութիւններէն, յոյսերնին դրած էին գեր. Տէթանի արդարամիրութեան և ընելիք բարեկարգական սահմանադրութեանց վրայ։ Իր մահը և Տըլպոսէի կրկին պաշտօնի բարձրանալը՝ զիրենք յուսահատութեան մէջ ձգեց, գիտնալով որ ինչ ալ ընեն՝ անկարելի պիտի ըլլայ մտնել ի շնորհս եպիսկոպոսին Մարսէյլի։ Երնային փոխադրել զապարանն թագաւորութեան ուրիշ որ և իցէ քաղաք մը. 1669 տրուած արտօնագիրը կու տար իրենց զայդ իշխանութիւնն բայց օրինաց խստապահանջութեան զար մ'էր ի Գաղղիա։ Հերեաի կոսական մոլորութեանց ամբաստանութեան տակ, յորմէ չյաջողեցան արդարանալ իրենց կողմանէ յանախակի և ամէն օր կրկնուած ուղղափառ դաւանութեան բողոքանօք, լաւ համարեցան ապահովել զանձնին յարգունասաստ բարկութենէ, քան անոր պաշտպանութիւնը միւս անգամ ինդրելու հարկին ենթարկուիլ, և որոյ յաջողութիւ-

Նը տարակուսական էր. ռւստի հետևաբար որոշեցին նոյն 1684 տարւոյն մէջ թողուլ հեռանալ ի Մարսէլէ և ի Գաղղիոյ:

* * *

Տասր տարուան մէջ (1678 – 1683), — վասն զի այնչափ միայն եղաւ բնակութիւնին ի քաղաքին, — իրենց ձեռքով հրատարակուած դրբերքիշ ծանօթ են. ու անով մանաւանդ աւելի հետաքրննական, որ կ'օժանդակեն մեզ ի գիտութիւն պատմութեան տպագրական արուեստի ի Գաղղիա և կրօնական տղատութեանց եօթնեւտասներորդ գարու. Մատենագիտութեանց ցարդ մեզի նշանակածներն՝ տասնըմէկ են թուով, և որոց անուանքը թէպէտ և համառօտ նշանակութեամբ պարունակութեանցն, մարթէ գանել խնդրողաց՝ ի ցուցակին զոր Հանրըսի հրատարակեց ըստ ցուցակաց զոր արդէն յօրինած էին Զրպետեան ուսուցին և Այն – Մարդէն Հայաստանի վրայ գրած յիշատակարանաց հատորներուն մէջ. Մեր ամէն հետաքննութեամբն և փութով հատոր մը միայն յաջողեցանք յաւելուլ այս արդէն ծանօթ ցուցակին վրայ, և որոյ խորագիրն է. «Գիրք Սալմսաց Դաւթի. տպագրեալ ի տպարանի սրբոյ Էջմիածնի և որբոյն Սարգսի զօրավարի, իննամովք և ծախիւք Սողոմոնի՝ Քենոնդւոյ հանգուցեալ Ռսկանայ վարդապետի երեանեցւոյ արքեպիսկոպոսի. յամի Տեան 1677, յ'8 յունուարի, ի Մարսէլ»:

Ազատ ու անկեղծ հիւրինկալութեան յիշատակն՝ զոր երբեմն վայելեր էր յԱմագերատամ՝ հայկական տպագրութեան հիմնագիրն Ռսկան, յորդորամիտ ըրաւ զՊողոմոնն միւսանդամ հոն փոխարքել իր տեսակութեան յանձնուած տպագրատունը: Ձերծ ամէն հակառակութիւններէ և վերաբննութենէ, այդ քաղաքին մէջ օգնականութեամբ Մատթէի վանանդեցւոյ տպագրեց և կրկին տպագրութիւնն ըրաւ զանազան զրոց, համաձայն յարեւելից բերուած գրչազրաց:

Հայոց մեկնումն ի Մարսէլէ բարեբաստիկ շըրաւ զԾըպոսէ: Առանց ակնածելու յեկեղեցական բարձր պաշտամանց զոր կը վարէր, պարտաւորի մը նման բանա դրուեցաւ. 1686էն ի վեր պետութիւնն հետամուռ եղեր և ծածուկ ընկերութիւն մը գտեր էր, որուն նպատակն էր ընդ ամենայն Գաղղիա և անկէ գուրս՝ առանց պետական գիտութեան, յանսենեան վարդապետական կարծեաց կուսակից գրուածներ հրատարակել, ընդդիմամարտ յիսուսեան կարգին և թագաւորին և անոր նախարարական վճռոց և որոշմանց: Ձեռք

1. ի 240, ամենուելու ի 445 էրս, և մէկ թուղթ մը ի սկզբան, որոյ միւս երեսին պատէր մը Դաւթի մարգարէի է ծառէկս. ասկառագիւտ հատորիկ մը, որ կը դանուէ ի մասենագրաբանին Մարսէլէ:

ձգուած յանցաւորաց վիշտութեամբ՝ յայտնուեցաւ նաև Տըպու սէի անոնց հետ համաձայն և համամիտ ըլլալը՝ ու բռնադատեցաւ բանտի մէջ քաւել արքունեաց դաւաճանութիւն համարուած յանցանքը:

Այսպէս քաղաքն Մարսէլլ կորսնցուց հաստատութիւն մը որ քիչ ատենուան մէջ թէ զանառական և թէ մատենագրական տեսակէտով առելի օգտակար արքասիք երևցընելու համար պաշտպանութեան մանաւանդ պէտք ունէր: Մ'եծագոյն թերեւս էր արևմտեան եկեղեցւոյ կրած վնասը, կորսնցընելով դիմացը ելած պատեհ առիթը՝ միացընելու իրեն հետ դհայ եկեղեցի....

ԱՐԻՍՏԻԴԵԱՅ ԶԱՏԱԳՈՎՈՒԹԵԱՆ

ԱՍՈՐԻ ԵՒ ՑՈՒՆԱՐԷՆ ԲՆԱԳՐԱՅ

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Որչափ մեծարդի, նոյնչափ և սակաւաթիւ են քրիստոնէութեան նախնագոյն, որ և նախանիկէական դարուց մատենագրութիւնք Գիտունք որ սուրբ Գրոց և Հարց մատենագրութեամբք կը զրադին, իրաւամբ հետազոտողք են այդ հնութեանց, որովք միայն կարող են քրիստոնէութեան հիմնադրութեանը յետագայ գարուց զարգացման հետ ունեցած լծորդութիւնը գտնել, և շատ վարդապետութեանց և նոյն իսկ հաւատոյ մասանց և եկեղեցական ծիսից սկզբնական ժագմանը տեղեկանալ, Ռւսակի և մեծ յարգ կ'ընծայեն եթէ և փաքր պատառիկ մը ի լոյս ենէ գրատանց անյայտ խորչերէն:

Այս արժէից հասու լինելով և վանացս տպարանը՝ երեքտասան ամօք յառաջ (1878) ի լոյս ընծայեց հանդերձ լատին թարգմանութեամբ այն պատառիկը՝ զոր սրբոյն Արիստիդեա իմաստափիրի աթենացւոյ Զատագովութեան ճառէն (զոր կը յիշատակեն իւսերիսու և Հերոնիմոս) գտած էր իւր Մատենագրարանին գրչագրաց մէջ, և մեր ի նախնի Հարց թարգմանեալ ի հինգերորդ գարու, զորմէ և Բազմավէպս ի ժամանակին խօսեցաւ և տեղեկացոյց ընթերցողաց իւր էջերուն մէջ. ուստի և աւելորդ կրկին խօսիլ աստանօր: Եթէ կայ բան մը այժմ արժանի դիտութեան, այն է որ այդ հրաբուրակութիւնը շատ յարգ գտաւ, ինչպէս կը յուսացուէր, եւրոպացի գիտնոց առջնե. և անոնցմէ շատերը, ինչպէս Պոնար, Մարդէն, կոմիէ, Հառնաք, Ռիբնան և այլք՝ ճառացին զամանէ և կերպ